

**ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԾ ԴԵՄ ԱՌ ԴԵՄ  
ԲԱՐԿԱՑԻՐ, ԲԱՅՑ ՄԻ՛ ՀԱՅՀՈՅԵՐ**

**Մանօթ չէ մարդկային առողջ եւ բնական կեանք մը,**  
**որ ամբողջութեամբ միապաղաղ ու առանց վերիվայ-  
 րումներու անցած ըլլայ:** Ոեւէ մարդ-անհատի կեանքին  
**մէջ եղած են, կը պատահին ու պիտի պատահին այնպիսի  
 իրողութիւններ, զորս պիտի չփափաքէր տեսնել իր  
 կեանքին մէջ: Անբաղձալի անակնկալներ իրենց յան-  
 կարծական երեւումով, շփոթի եւ ջղայնութեան  
 կ'առաջնորդեն մարդը: Մարդկային ամէնէն սովորական  
 տկարութիւններէն մին հանդիսացող «բարկութիւն»ը,  
 յաճախ պատճառ կը դառնայ մեծ ոճիրներու կամ  
 սպանութեանց: Ժողովրդային իմաստութիւնը մինչեւ  
 այս օր կը շարունակէ հնչել հազարաւորներու շրթներէն,  
 ջղայնութեան պահուն տրուած որպէս լաւագոյն  
 խրատական.- «Մինչեւ տասը հաշուէ՛»: «Հանդարտէ՛»:  
 «Համբերութիւնը կեանք է»: Անշուշտ այս խրատական  
 պատուէրները ի զուր տեղը չեն մտածուած ու  
 յօրինուած, որովհետեւ յարափոփոխ զգացականութիւն  
 ունեցող մարդը, քանի մը ժամ վերջ կրնայ չհաւնիլ  
 իր քիչ առաջ կատարած արարքը: Կամ՝ կրնայ չհաւնիլ  
 իր այն որոշումը, զոր տուած էր քանի մը ժամ առաջ:  
 Կամ՝ նոյնիսկ երբեմն կը զղայ նմանօրինակ մտածում  
 մը ունեցած ըլլալուն համար: Բարկութեան պահերը  
 իրաւամբ տկարութեան պահեր են, որոնք զանազան  
 աստիճաններով կը յայտնուին: Բնական է, որ բոլոր  
 մարդիկ նոյնը չեն: Հետաքրքրական է նկատել, որ կարգ  
 մը մարդիկ հանդարտութիւնը վերագտնելէ քանի մը  
 օրեր ետք վերստին կը բռնկին, պարզապէս վերյիշելով  
 անցեալի դէպքը:**

Ահաւասիկ շարան մը այլազան տեսակի մարդոց, որոնք ցոյց կու տան ուրիմն, թէ մարդիկ ամենեւին նոյնը չեն: Բարկանալու տկարութիւնը, ուրիշին ֆիզիքական վնաս հասցնելու գործընթացէն բացի, «անվնաս» կարծուած այլ մոլութեան մը կ'առաջնորդէ մարդը, որ սովորական լեզուով «հայհոյել» կամ «լուսանք տալ» կը կոչուի: Անպարկեցտ մտքերէ ծնած անվայել բառեր, ասացուածքներ, կարճ նախաղասութիւններ են հայհոյանքները, որոնք այլոց բարոյականը վիրաւորող անբարոյ վարկաբեկումներ կ'արտայայտեն եւ կը լղբճուին մարդոց բերնին մէջ, մեղքի առաջնորդելով զանոնք: Զարմանալին այն է, որ կարգ մը անձեր համոզուած են, թէ հայհոյանքը հանդարտեցուցիչ յատկութիւն ունի: Սակայն, հայհոյանքը եթէ իբրեւ այդպիսին կը կիրարկուի, պարզ է որ իր նախաղասին չի՛ ծառայեր, որովհետեւ ընդհակառակն, առաւել եւս ջղագրգոռութեան պատճառ կը դառնայ: Մինչդեռ ատոր փոխարէն հոգեւոր խորք ունեցող այնպիսի նախաղասութիւններ կարելի է արտասանել, որոնք իսկապէ՛ս կրնան հանդարտեցնել ջղագրգոռուած անձ մը, զինք անիրաւ կերպով բարկացնողին դատաստանը Աստուծոյ յանձննելով: Ափսոսանք միայն կարելի է տալ անոնց, որոնք ոչինչ արժէք ունեցող՝ մանրուք բարկութեան մը դիմաց, լերան շափ հայհոյանք կը թափեն, անիմաստ տեղը մեղանչելով:

Այսպէս, ճամբու ընթացքին, այլ ինքնաշարժի մը վարորդին անճարակութեան համար, ճաշարանի սպասեակի անկանոնութեան համար, հանրակառքի ուշացումին համար, գործիքի մը խանգարումին պատճառով եւ այլ սովորական պարագաներու, որոնք մեր առօրեայ կեանքին մաս կը կազմեն եւ չենք կրնար զանոնք դուրս բերել մեր անմիջական շրջապատէն: Իսկ եթէ իբրենց խորքին մէջ քնննկնք պատահարները, կը տեսնենք որ անոնցմէ շատերուն պատահելու

պատճառը մեր մէջ կը գտնուի: «Եթէ բարկանաք իսկ՝ մի՛ մեղանչէք»: Սաղմոսին բառերն են ասոնք, որոնք պարզօրէն ցոյց կու տան մարդու կեանքին մէջ բարկութեան բնական ու «մարդկային» ըլլալը, սակայն անոր կցուած կը գտնենք նաեւ պատուէր մը, որ չի թոյլատրեր մեղանչումը: Որքան ալ մարդկային ըլլայ բարկանալու թերութիւնը, նոյնքան ալ պատասխանատու է մարդ, բարկութեան մէջ իր կատարած բոլոր արարքներուն: Բարկութեան հետեւանք եղող մեղանչումէն խուսափելու համար, ճիգ թափելու է որ գիշեր մը չանցնի անոր վրայ: Սաղմոս երգուն նոյն նախադասութիւնը շարունակելով կ'ըսէ. «Զեր անկողիններուն մէջ զղջացէք այն բոլորին համար, որ խորհեցաք իբրեւ չար բան»: Այսինքն օրը տակաւին չի վերջացած ու ձեր աշքերը չծանրացած, նոյնիսկ հանգիստի մտնելէ առաջ օրուան «հաշիւները» սրբեցէք զղջումով: Տրամարանական մօտեցում ունենալով հարցին եւ յաւելեալ կերպով լուսաբանելու համար բարկութեան պահուն հայհոյանքը, ըսենք՝ թէ արդեօք անիկա ունի՞ շահ մը ապահովելիք հայհոյող անձին ի նպաստ: Ի՞նչ են բարիքները հայհոյանքին, զոր երբեմն այնքան հաճոյքով կը կատարեն մարդիկ, երբեմն յանգաւորեալ բանաստեղծութեան պէս իրարու ետեւէ անգիր արտասանելով զանոնք: Ո՛չ մէկ նպաստ կամ օգուտ: Վախ անգամ չի պատճառեր դիմացինին, այլ՝ ընդհակառակը, նեխած հոգիի մը գարշահոտութիւնը կ'արտաքերէ ենթակային շրթներէն: Յիսուսի արտասանած բարոյախօսական կարեւորագոյն խօսքերէն մին ալ այն է, որ կը վերաբերի մարդու ներսիդիին եւ անոր պտուղը եղող արտայայտութեանց կամ խօսքի դրսեւորումներուն: Մառին ու անոր տուած պտուղին օրինակը կը գործածէ Յիսուս, լաւագոյն ձեւով լուսաբանելու համար իր ունկնդիրները. «Լաւ ծառը

գէշ պտուղ չի տար, ոչ ալ գէշ ծառը՝ լաւ պտուղ։ Խւրաքանչիւր ծառ իր պտուղէն պիտի ճանչցուի։ Ուեւէ մէկը փուշէն թուզ չի քաղեր եւ ոչ ալ մորենիէն՝ խաղող։ Ապա կ'եզրակացնէ «Բարի մարդը իր սրտի բարի գանձէն բարիք կը բխէցնէ, իսկ չար մարդը՝ չարիք, որովհետեւ, ԲԵՐԱՆԸ ՍԻՐՏԻՆ ՄԷԶ ԵՂԱԾՆ է ՈՐ ԿԼ ԽՕՍԻ» (Ղուկ. Զ: 43-45)։ Բարկութիւնը, ուրեմն, փորձաքար մըն է մարդուն դիմաց, իր ներքին ինքնութեան մասին տեղեկութիւններ հաղորդելու։ Աստուծոյ ամենատես աշքին դիմաց զգա՛ ինքզինքդ ամէն անգամ, երբ բարկութեամբ լեցուի հոգիդ։ Այնպէս զգա՛, որ քննութենէ կ'անցնիս այդ պահուն։ Ուստի բարկութիւնդ անցուր ո՛չ թէ գրգռիչ հայոյանքով աւելի՛ եւս բարկանալով, այլ՝ հոգեւոր բառերով կամ խօսքերով անդրանցընելով փորձութեան պահը։ Այսպիսով, մարդկային սովորական թերութիւն եղող բարկութիւնդ, գերմարդկային ոյժով մը յաղթահարած կ'ըլլաս, մինչ հայոյանքով պիտի պղծես ներաշխարհ, հոգիդ, միտքդ, ու ամբողջ էութիւնդ՝ ապարդիւն կերպով։ Բարկացի՛ր, մարդկային «իրաւունքդ» է, բայց՝ մի՛ հայոյեր։

ԳՐԻԳՈՐ ՎՈՐ. ԶԻՖԹՃԵԱՆ